

երգերը սկսին զիշերուտն հետ, և հնչեցրն  
նեն այս ըլուրներուն արձագանդները:

### ՄԵԼԻՎՈՒՄՆ

Գիշերը որ կի՞նոէ լիններէն՝ կր սարածէ  
իր սե քօղերը հովտին վրայ : Էշայծեամ  
մը կր հանգէք կրոնայի ափերուն մօտ,  
մամապատ ըլրակ մը կարծեցի զայն՝ մու-  
թին մէջ. բայց խոյն ահայ որ կ'ոսոսու-  
աէք և աներեւոյժ կ'ըլլար: Դողդոշուն օգե-  
րեսոյթ մը կր խաղար իր սսատիիտ եղջիր-  
ներուն մէջ, և ուրուականները՝ իրենց զայ-  
կահար զլսունները զուրս կր հանին իրենց  
անզիրուն եղերէն:

### ԴԵՍԱԿՎՈՒՄՆ

ՄՇհ, անոնց ֆինզալի մահուան ձախող  
նշաններն են: Խնկած է վահաններու թա-  
գաւորը, և կարակուլ կր յազմանակէ Ելիք,  
կամալա, զուրս ելիք ժայերէկ. զուտոր Մար-  
տոյի, Ելիք և թափէ զան արցունիցներ, ոչ  
եւս է սիրականդ, և իր սառուրը կր թա-  
փառի արդէն մեր ըլուրներուն վրայ:

### ՄԵԼԻՎՈՒՄՆ

Տե՛ս, ցըյր խո, կամալան նստած է անա-  
պատին մէջ, ըլուրովին յուսահատ: Գորդ մա-  
զերով երկու զամիններ կր ցնցեն անոր ցով  
իրենց ցցուած տակնջները, և իրենց բոշա-  
շունչ մնաններով կը շնչն հիմասային  
հովոյ: Կոմալս կր հանգշեցնէ իր բազուկին  
վրայ՝ իր մելամաղձուն ճակաար, և շերան  
հովոյ կը խոզայ իր մովկերուն մէջ: Իր զար-  
ձունէ ան իր զեկեցիկ աշքերը զէպ ի զաշ-  
տերը՝ որոնցդէ իրիկուընէ առաջ խոստացու  
զանալ իր սիրականդ: Բայց, աւազ, զի-  
շերը կը խոտայ մեր շուրջը: Փինզալ, ով  
ֆինզալ, ուր մնացիր:

### ԴԱՄԱԼՈՒՄՆ

Կարսոնի ահշպատառուն հեղեղատ, ինչո՞ւ  
համար արեան ալիքներ կր թաւալեցրնես:  
Պատերազմի յախոր մննչեց ափունքներուն  
վրան: կը ննջէ՞ ան, Մորուենի թագտուրը:  
Ո՞վ լուսին, զուսար երկինքի, Ելիք, ծակէ  
թանձր ամսոր որ զեկզ կը ծածէէ. շովացուր  
զիշերուն մէջ սիրականին զէնուզարդ, կամ  
մահաւանդ այն օգերեւոյժը՝ որ կր չուսա-  
ւորէ մեր հայրերուն հոգինները, թող վառէ  
մութին մէջ կը թազմանական շողինը, կա-

## ԿՈՄԱԼԱ

ԹԱՏԵՐՈՎԱՆ ԳԵՐԹՈՒԱԾ

### ԱՆՁԻՆՔ

ՓԻՆԴԱԼ, Թագաւոր Մորուեն.

ԿՈՄԱԼԱ, գուտոր Խերուորի Սարձու Թագաւորին:

ՀԻՒԱԼԱ, որտե Լամուրի, սիրանար կոմալուի:

ԴԻՒԱԼԱ, որտե Վահերի, սիրանար կոմալուի:  
ԴԻՒԱԼԱ, որտե Վահերի, սիրանար կոմալուի:

ԲԱՐԴԻՆ

Կոմալա, զուտոր Մարենի, իմիստորի  
կամ Արկազին կղզիներաւ բազաւորին, սաս-  
տիկ սիրանարուած Փինզուի, ծովարավ՝ ի-  
րբես երիտասարդ մարտիկ կը հնասեի տեսրու:  
— Հիդարամ Փինզուի զօրամարենեւ մին  
որուն սեր արմամարնած եր կոմալա, կը  
հնասեայ զինքը: — Փինզու տառչանաւու  
վրայ եր, երք կորակուի արշաւանքը ծո-  
նցուցուցաւ: Մեկներով զեզ ի մորտ, կը  
բարու կոմալան բլրամ մը վրայ, խստա-  
նաւավ՝ իրկուն չեղած դասեարու, երք տարերը  
մարտեւ: Յազրերավ, օրիորդին ընկ ասաւ կը  
զինէ Հիդարամի, որ կոմալայի հայտատիեր-  
ենքուն վրեւը բատերաւ համար, կը գոտեւ ա-  
նոր Փինզուի մասը: — Յուսունտուրին  
կոմալայի: — Փինզու կը հնասեի. ան յի  
կրեար հաւատաւ իր աշքերուն, անոր սոսունքը  
կը կարծէ, բայց երք հ'ապանովնայ քե տե  
և, սաստիկ ուրսիսարենեւ կը մնենի: — Գեր-  
բաւածիս սիմի պատմակամ է, կարտկուզը՝  
կորակալլան է, Մելովիմիոս Մեւերու որ-  
պին, որ 211ին, կամկրեսեաց զիմ արշա-  
ւանք մը զործեց:

ԴԻՒԱԼԱ, ԲԱՅԱԿՐԵՆԱԾ

Որոր վերջացաւ: Մեխայ հեղեղատին շա-  
ռաւան է որ կը լուսի Ալբանին վրայ: Գուտոր  
Մորուիի, եկուր կրոնայի ափունքներէն, վար  
զիր աղեղղ, և առ ատաիզդ, թող մեր զուարթ

րապետէ՛ թող ինձ գէպ ի այն աւելիքը՝ որ ինկաւ իմ հերոսն ։ Աւազ, ավ պիտի պաշտպանէ զիս ցափն գէմ. նվ պիտի պատրա- պարէ զիս Հիւալլանի սիրոյն գէմ. ։ Աւելին ալ պիտի չտեսնեմ Փինուալլը յալթական իր մարտիկներուն մէջ, ինչպէս արեւուն ա- ռաջին ճառագայթը ամսին մէջ՝ որ կը բերէ տառօտեան անեւատարփր:

ՀԻՒԱԼԼԱՆ, դիկուած Փինուալլ աւետերւ իր վերադարձ՝ կրումայի:

Հաւաքրեցեց, կրունայի աղջամշյուն մէ- զեցիր, ծածկեցիք որոսրդը ձեր ծփծփուն սա- ւաններուն մէջ, ծածկեցիք աշցերս իր ոս- քերուն հաւարը: Կ'սպեմ կորոնցնել մինչեւ իսկ յիշասակը բարեկամիս ։ Պատերազմին մահցրդները ցիրոցան եղան. մարտիկները չեն խանուիր այլ եւս վահանին շարջը. Մ'կ կարուն, թաւալէ՛ արիներանդ կահակներ. ժողովուրդին պետք պանկած է առ յաւէտ մահուան զաշտին վրայ:

#### ԿՈՄԱԼԼԱ

Գիշերուան կաւակ, ըսէ՛ ինծի նվ է այդ հերոսը որ ինչած է կարրոնի ափունքը: Ճերմակ էր ան Ալունին ծինին նման, պալ- պաշուն՝ անձրեւն աղեղին պէ: Իր գան- գրահեր ու ցնորու մազերը կը նմանէին բլրան շամանազին, թեմեւ գնականերն արեւուն ցոլքերէն սովէզօծ: Է՞ր ան՝ պա- տերազմի մէջ՝ ահարի ինչպէս կայծակիր, թեթև՝ ինչպէս անսպասին այծեամը:

#### ՀԻՒԱԼԼԱՆ

Մ'հ, ինչու չեմ կրնար անսնել իր սի- րուհին՝ ծոած իր ժայօխն վրայ, անսնել իր կարմիր աշքերը, արցունքներէն մթափած, և իր բացակէ այս սրուած կիսոյին իր մազերուն մէջ Փչէ՛, անուշ զեփեռ, մէզի տար չքնաղ կասօխն խիս խիս զանգուրնե- րը. պարզէ՛ աշքերուն իր ճինամթօյը բա- զուկները, և շուշանափայլ ծոցը՝ թառամած միշտերէն:

#### ԿՈՄԱԼԼԱ

Ի՞նչ կը լսիմ... կոմէշալի որդին կորսնցոց իր կեանըը... Որոսումը կը փէկ լիրան վրայ, փայլակը կը թոշի իր հրեզն թեւե- րուն վրայ: Բայց նվ կրնայ ահարեկել կո- մալան, երբ Փինուալլ ոչ եւս է: Խօսէ՛, գուժ-

իսն քօթարեր, բուէ ինծի, ի՞նչ եղաւ ան՝ որուն ահեղ բազուկը ջարուուշուր կ'ընէր վահանները:

#### ՀԻՒԱԼԼԱ

Թափանկոս ազգերը կու լսն իրենց բլուր- ներուն վրայ. ալ պիտի շնորհ անսնը իրենց գորապեամին ահեղազու ձայնը:

#### ԿՈՄԱԼԼԱ

Թյուառութիւնը թող հայածէ գքեզ քու գաշտերուգ մէջ, Ալխարհի թագաւոր. կոր- ծանումը վրաք գլշի. առաջին բայլերէ գե- րեզմանի հանդիսին. սիրեցեալ ինս մը լայ զբեզ, և ցաւէն փչէ հոգին իր կեանքին ա- ռաւուուն, ինչպէս պիտի մենին վասարախ- ամիկ կոմալան: ինչու համար չսիր ինծի, ով Հիւալլան, թէ մետած է հերոսս: Քիչ մը ասեն պիտի յուսայի անոր վերաբարձին. պիտի կարմէի նշմարել զինքը հեռաւոր ժայ- ուերուն վրայ: Ծառի մը կերպարանքը պիտի կրնար խաբը իմ աշքերս, և հովիրոն շնկոցը նմանիլ իր փողին՝ իմ խաբուած ականջիս.... Մ'հ, ինչպէս չեմ անոր քոյլը՝ կարունի ափունքներուն վրան: Ջերմաշներմ արցունքներու պիտի տարցընէին անոր սա- սած շրթունքները:

#### ՀԻՒԱԼԼԱ

Պառկած չէ ան կարրոնի ափունքը. Ա- րաենի վրայ է որ կը բարձրացընեն մար- տիկներն անոր շիրիմը: Լուսաւորէ, ով լուսին, տժոյն ակնարիներուիկ՝ Փինուալլ նշանա- ները, որ քու լուսովդ, կոմալա կարենայ տեսնէլ՝ թէեւ հեռուանց անոր զինովզարդին փայլակը:

ԿՈՄԱԼԼԱ, խօսերով անոնց՝ զրու կը կարծէ տեսնել՝ բերերվ Փինուալլ մարմիել.

Ենցէ՛ք, գերեզմանի զաւակներ, կեցիք. կ'ուզեմ անզամ մըն ալ տեսնել սիրականն: Աւազ, զիս միայն թոզուց օրսի. չէի գիշեր թէ գլու ի մարտ կը մեկնէր. Կըսէր ինծի թէ պիտի վերապանար գիշերուան հետ. այսուշ ուրեմն պիտի զաւար Մորունի թագաւորը... ինչու համար չսիր ինծի թէ պիտի մենին ան՝ տխուր ընակիչշ քարո- ժայիկ: կը անսնէիր զոն՝ ապագային մէջ երիասարդ գիշացան արեւուն մէջ լոզալլը. և զու շըսիր կոմալայի:

## ՄԵԼԻԴԱԿԱՐԱ

ինչ աղմուկ է որ կը լսեմ Արաւենի վրայ՝  
ինչ թափառաշրջիկ կերպարանքներ են ա-  
նոնց որ կը շարժին և կը շողան հովախն  
մէջ, ինչպէս գետի մը կուտակ կուտակ կո-  
հակները՝ լուսնին շողիններուն տակ:

## ԿՈՄԱԼԱՀ

Արդիշ ո՞վ պիտի ըլլայ, բայց եթէ կոմա-  
լայի թշնամին, Աշխարհի թագաւորին որդին:

Ո՞վ Փինակի սառուեր, ամսիդ ծոցէն ուզգէ՛  
կոմալայի աղեղը. թող ինայ կարակուց ան-  
տառին նապաստակին նման... բայց Փինա-  
կան է որ կը տեսնեմ հոն, ընկերացած  
իր նախնեաց հոգիններուն: Ո՞վ իմ միակ  
սիրականս, ինչու համար ստուերդ կու զայ  
սարաւակիցնել զիս և թովիլ հոգիս:

Փինակա, կ'երեւի շրջապատուած իր մար-  
տիկներեւ.

Բարդեր, ձեռք տուեք ձեր հնչուն տաւիդ-  
ները, երգեցէք կարրոնի պատերազմը, կա-  
րակուլ փախաւ առջեւէս այն զարտէն՝ ուր  
իր գոռողութիւնը կը յուսար յաղթանակել:   
Փախաւ առջեւէս, նման օկերեւոյթին՝ որուն  
ծոցը զիշերային սուրուական մը կը ծածկէ,  
երբ հովերը զանի ցախաստանին վրայ կը  
քշեն, և երերուն լոյսը ծերացած անտառ-  
ներուն քովերին կը քիրէ... կը լսեմ ձայն  
մը քաղցր ինչպէս զեփիւուին տրտունջը՝  
ըլուրներուն վրան: Կոնայի սոսորուհին է,  
Սարնոյի գուսարը: Գուրու ելիր ժայռերէզ,  
իմ սիրուհիս, թող լսեմ կոմալայի ձայնը...

ԿՈՄԱԼԱՀ կարծերով միշտ որ Փինակի  
ստուերին ենա կը խօսի.

Սիրելի ստուեր, ապր զիս հոգիններու  
քարանձաւին մէջ:

## ՓԻՆԱԿԱ

Եկուր այն քարանձաւին մէջ՝ որ ես կը  
հանգիմ, եկուր... Փոթորիկը զաղոցաւ,  
արեւը կ'սոկէցօծ մեր զաշտերը. եկուր,  
գեղեցիկ սոսորուհիդ կոնայի:

ԿՈՄԱԼԱՀ ձաշնարակ Փինակալ.

Խնդն է. կը վերպանայ իր փառքով:  
կը շօշափեմ այն ձեռքը՝ որ այնքան պա-  
տերազմներ շահեցաւ... բայց, այնքան սաս-  
տիկ տափնապներէ յետոյ, հանդարատութեան  
ու հանգստեան պէտքը կը զգամ: Թողլ տուէք

ինծի որ քաշուիմ այս քարտայուին հաեւը,  
թողուցէք որ հոգիս թօմափէ իր վրայէն  
սարսափէ: Դուք սակայն, Մորնիի զուար-  
ներ, մօաեցէք ձեր ասաւիդներով: Թող հոչէ  
ոգր ձեր զուարի երգերով:

## ԳԵՍԱԳՐԵՆԱ

Երկիր այժեամիներ ինկան կամալայի սլաք-  
ներուն տակ. բայց կը բարձրանայ ժայռին  
վրայ: Եկուր, Մորուենի թագաւոր, եկուր  
կոմալայի կոչունքին:

## ՓԻՆԱԿԱ

Եւ գուք զաշնակութեան զաւակներ, պատ-  
կառելի բարդեր, երգեցէք կարրոնի պատե-  
րազմը, ուրախացուցէք սիրուհիս սիրաը,  
մինչ ես կը բազմիմ իր կոչունքին:

## ԲԱՐՄԵՑԵՎ

Թաւալէ՛, ահեղասաստ կարրոն, թաւալէ՛  
զուարթ շառաչոյլ մը փրփրաղէղ ալիքներ:  
Թշնամիները փախան, իրենց պերճասոսորք  
նժողուները ալ չեն կոխկաներ մեր զաշտերը,  
իրենց գոռող արծիւը ուրիշ երկիրներու վրայ  
պիտի տարածէ իր թեւերը: Ամեւը այսու-  
հետեւ պիտի լուսաւորէ քաղցր խաղաղու-  
թեան մը պարապայ ժամերը. Խրաբանչիւր  
զիշեր պիտի հեղու մեր աշքերուն վրայ բու-  
նին անուշ բորումները, այլ եւս ուրիշ բան  
պիտի շլուտի, բայց միայն որսի պաղակները,  
և մեր վահանները կափուած պիտի  
ման մեր բնակարաններուն կամարներէն:  
Եթէ նորէն պատերազմինք, Ովկիանի զա-  
ւակներուն զէմ պիտի լրայ ան, այդ պա-  
տերազմը միփի համար խաղալիք մը պիտի  
ըլլայ, և պիտի ներկենք մեր ձեռքերը Լոկ-  
լինի զաւակներուն արինով: Թաւալէ՛,  
ահեղամոնոնչ կարրոն, թաւալէ՛ ցնծութեամբ  
ճնիրկացած ալիքներով: Թշնամիները փախան  
ինչպէս վերջալոյսի ստուերների՝ արշալոյսին  
առջեւէս:

ՄԵԼԻԴԱԿԱՐԱ ծակուվ զկա ի կամար՝ որ իր  
ուրախուրեան սասակուրենեն կը մեսի.

Եջէ՛ երկիրնելն, թեմեւ շամանպաղներ,  
և գուք, լուսնի տմդպայն ճառապայմիներ,  
բարձրացուցէք օգին մէջ զեռարուսի օրիոր-  
դին հոգին. պասկած է ան անշաւնչ, ան-  
կենդան, մենաւոր ժայռին վրայ... կամալան  
ոչ եւս է:

ՓԻՆԳԱԼ.

Ալաղ, մեռաւ ան, Սարնոյի գուսաբը, այն՝ զոր թնարած էք սէրս: Եշուր այցելէ ինձի, զովարիկի կոմոլա, երբ միայնակ նոստած րԱՄԻՇ առուակիներուն եղերքը:

ՀՖԻՈԼ.ԱԽ

Ալ չի լուսիր որին կոնայի որսորդուհին այնքան քաղցր երգը, ինչո՞ւ համար աղմկիցի անոր հոգին: Ալ պիտի չսեսնեմ որսի առեն անոր երազուն եղնիներն հալածեցրու...

ՓԻՆԳԱԼ.

Մութաջուի երիտասարդ, ալ պիտի չցաս զո՞ւ բարձակից ըլլալու իմ հանդէսներուու. պիտի չցաս այլ եւս ինձի հետ որսի, և իմ թիժամիներու պիտի չինան ալ քու հարուածներուու տակ . . . Տարէք զիս հան ուր կը հանզի սիրուհիս, պշնում նորէն անոր գեղեցիսթեան վրայ: Կը ճնչէ ան իր միրին քունը ցափէ անկողնի մը մէջ: Հովիրու ուսառած շունչը կը բարձրացրնէ անոր խարտեալ զիսակներու և չծծել կու տայ անոր աղեղնաբարին. սլաքը խորակուած է իր մարմայն ծանրութեան տակ: Երգեցէք, ով բարգեր, երգեցէք Սարնոյի գուսաբին զովսաները. զուցել առէ լերան արձագանզներուն կումալայի սիրուն անունը:

ԲԱԱՄԻԾԻՐ


Տեսէք, կանաչակեց Երինի զաւակներ, ահա օգերեւոյիները կը ցնցին այն սարարտիան գերեզմանին վրայ իրենց հրեզէն բաշերը: Ահա կը բարձրանայ անոր հոգին օգին մէջ լուսնի ճառապայմներուն վրայ:

Անոր շորջը՝ ծոած են սուուեները իր հայրերուն, Սարնոյ մարտիկին, և քաջակորով Փիտլալանին:

Երբ զու գեղեցիկ ձեսքը, ով կամսաւ, պիտի թաշրափ տաւեղիկ վրան: Երբ պիտի լուսի ճայնդ մեր ժայսերուն վրայ: Ընկերուն հիներդ պիտի փնասեն զեզել մարդերու մէջ, և պիտի չցանեն:

Անոնց պիտի այցելեն զուն երբեմ՝ իրենց մենաւոր գիշերներուն մէջ, և խաղաղութեան բուրսմերը պիտի հեղուս անսնց հոգիին մէջ: Ինպերկար պիտի հնչէ ճայնդ անսնց ականջին, անսնդ պիտի ախորդին յիշել իրենց երազները:

Ահա օգերեւոյիները կը շարժին այն վատարախալիին շորջը. աենէք, ահա անոր հոգին կը վերանայ մեղմիկ գեղ ի երկինք, զիշերներու աստղին տեղոյն շողինին տակ:



ԿԱՐՈՍԻ ՊԱՏԵՐԱԶՄԸ

Կարսն՝ որատմուրիան մէջ կարաւոյու աւելանի ձանցուած նշանաւոր բանական է որ ինցիդենտը կայսր հայութ տասնա 284ին: — Տիրեց Քրիստոնական կղզիներուն, և եւս այսին պատերազմներուց մէջ շատ անգամ ենք յաղրեց Մարտիմանու Հերակլիսի: Անշաշա այս պատճառու կամերանները զինքը նաևերու բագաւոր կուցեցին: — Նորոգեց Աղքիկուայի նախականը պարխազը, որսէ վրայ կը խօսի Տակիսոս, և որ յինուած էր իրեւ պատուար կամերաններուց յարձակումներուն դէմ: — Կ'երեւի որ միեւշեն կ'աշխատը աւելու վրայ, յարձակում մը կը ած ըլլայ Օսսիսին որդին, Ռակարէն: — Տակիսի աղշկան Մարտիմանի ուղղուած քերրուածին եիւրը՝ այս մարտն է:

Գմաւոր Տակիսի, Մալուինա, բեր ինձի բնարս: Երգելու խանգը՝ փախաւեայ լրցի մը ցուլքին պէս՝ կու զայ տաքցրնել ախուր հոգիս: վասն զի թաղծոս է ան նման զաշտին, երբ խաւարը կը ծածէկ լրտըները շորջանակի, և տակաւ կը սարածուի զաշերուն վրայ՝ զոր կը լուսաւորէք արեգակը:

Մշ Մալուինա, կը տեսնեմ որդուոյս ստուերը կրոնայի քարածայօին քովը . . . բայց, աշ, չափ մըն է այն՝ զոր կը գեղերինն արեւամուտի վերջին ճառապայմները:

Մքանց սիրելին է ինձի ամոց՝ որ կը խարէ աշերին՝ սրգույս կերպարանքին տակ: Հեաւացէ՛ք իրմէ, բանաշնչնչ հովեր, որ կը մանչէք Արուենի վրայ:

Մշ է այն ձերունին որ կը մօտենայ որդուոյս, և որուն տկար ձայնը կը լսեմ: Յուզ մը ձեսքին մէջ զօրալին կ'ըլլայ իր զողովնուն քայլերուն, աղէրեկ մազերը կը ծածանին սւերուն վրայ, խորխա զուարթութին մը կը լուսաւորէ ճակատը: Յաճախ